

Հաւանի պատիւ է Յովսէփայ,  
 Որ քաշխողդ հս քա-  
 րութեանց և պարզևա-  
 տու արարածոց ցոց, այ-  
 սոր հանեցար խնդրիլ ի  
 պարզիկ մասիմ ի Պի-  
 դատոսէս:

Ընդ Յովսէփայ Արեմաթիւն  
 Կեանաց քաշխող յամե-  
 մայմիմ:

Ննջէ ի մէջ մահացելոց, որ  
 պահէն գիտայլէլ ար-  
 քում պահպամի ի զի-  
 մուտրաց:

Նոյմ պահեցար ի զի-  
 մուտրաց  
 Պահպամ ամքում իսրա-  
 յէլիմ:

Կենդանատուն ամենեցուն  
 այսոր զընի ի նոր զերեզ-  
 մանի և զամծծ ամմահու-  
 թիամ Իճրի մատաննաւ  
 քաննայից:

Որ կընեցար զու մատա-  
 նեաւ  
 Գասուց լուծեալ ցահանա-  
 յիւ

Յընծութիւն արարածոց  
 Քրիստոս այսոր, արտա-  
 սուի որպէս մեռեալ ի  
 տրտմագզեցից և բու-  
 րում ամմահութեամ  
 խրմի ի զգաստիցմ իւ-  
 դարերից:

Իջ 129  
 Որ է կանանց իւղաբերից  
 Արտատուցար յառաւօ-  
 տին,

Անմահութեանց արևոյ  
 Քրիստոս, այսոր ի հող մա-  
 հու խոնարհեցաւ և բնա-  
 կեալն ի լոյսն անմատոյց  
 Քաղեցաւ մարմնով ի սիրտ  
 երկրի:

Գամծդ կեծաց ամմա-  
 հիութեամ  
 Ծածկեալ եղար ի սիրտ  
 երկրի

Իջ 507  
 Զանապական զաստուա-  
 ծացեալ մարմինդ. պա-  
 տեալ սուրբ կտաւովք  
 և եղ ի զերեզմամի:

Իջ 128  
 Առ ի խորհուրդ սուրբ  
 զրմրոսն  
 Ամուշարոտ մաքուր  
 իմկիմ:

Արթուն ջնութեամբ ա-  
 բարիէ ամենեցուն այսոր

Որ ի դասուց հոգեղինաց  
 Ահւ գատուիս յիմանալիս

Գարունակկի

Իջ 128  
 Որ պատեցար սուրբ  
 կրտաւովք  
 Եղար ի մոր գերեզմա-  
 միմ:

Հ. Լ. ԱԹՃԵԱՆ

# ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՈՒՐՈՒԱԳԻԾ

1850-1910

Արուեստի գրականութիւնը մտքի ազնուացում մըն է. ատոր կա-  
 բեւորութիւնը զգացնել տուին Վենետիկի Միլիթարեանները՝ թարգմա-  
 նելով միջազգային գլուխ գործոց դիւցազներգութիւններ, ողբերգութիւն-  
 ներ: Թուրքահայը հիացումով կարդաց զանոնք, և ինքն ալ գեղեցիկ  
 գրականութեան ստեղծագործողը ըլլալու փափաքն զգաց:

Տարբարողարբը՝ մեր նշանաւոր համարուած գրողներուն հեղինա-  
 կութիւնները՝ լիովին ծանօթ չեն ընթերցող հասարակութեան. գրագէ-  
 տին կամ քննադատին ուսումնասիրութիւնը՝ հեղինակին իրական ար-  
 ժանիքը ամբողջովին չի կրնար ցուցադրել, այլ կու տայ անոր ու-  
 բունկարը:

Լաւ է կարգալ հեղինակին գործերը և անձամբ դատաստան մը  
 կազմել անոր մասին: Ա՛յն ընթերցող ունի իր խորհելու և դատելու  
 կերպը:

Գրագէտի մը մէջ ի նկատի կ'առնենք անոր գրագիտական և գե-  
 ղեցկագիտական կարողութիւնը: Հմտական պաշարով օժտուած գրողները՝  
 ընդհանուր մատենազրական պատմութեան նիւթ կը կազմեն, ատոնց  
 մասին խօսելու նպատակ չունիմ:

Արուեստի զարգացումը չափազանցօրէն ետ է մնացած մեր մէջ, որով կարելի չէ որ մեր գրողները կարենան արտադրել արուեստագիտական սքանչելի հեղինակութիւններ:

Գրագիտութիւն, Գրական պատմութիւն և Գեղեցկագիտութիւն՝ մինչև որ մեր վարժարաններուն մէջ ուսումի էական նիւթերը չի կազմեն, միշտ զրականութիւնը աննշան պիտի մնայ:

Աննշան կը մնայ մեր զրականութիւնը, վասն զի վարժարանէն վերջը՝ ընթացիկ կեանքին մէջ, զրական ուսումը լրջօրէն կատարելագործելու և մշակելու անփոյթ կը մնանք:

Ահաւասիկ այս տխուր պայմաններուն մէջ գոյութիւն ունեցող զրականութիւնն է որ այս համառօտ զրական պատմութեան քննական նիւթը կ'ընեմ:

Մեզի համար հաւասարապէս թէ՛ թուրքահայ և թէ՛ Ռուսահայ Գրականութիւնը հետաքրքրական շրջաններ ունեցեր է:

Յիսունական թուականէն առաջ, ժամանակակից ամէն զրագէտը կը յիշեն անշուշտ որ վարժապետները մեր ձեռքը կու տային Տարեմուտի յարմար քերթուած մը, որով կը մաղթէինք մեր ծնողաց նոր արև, նոր կեանք, նոր յաջողութիւններ: Հին, զառամած մաղթանքներ՝ ամէն նոր տարիներ հասնելուն կը կրկնուէին իրենց ծերացած ձեռքով: Եւ ամբողջ մեր մաղթանքները կը հիննային նոր տարիին հետ, և երազուած հրաշագործ երջանկութիւնները դարձեալ անիրական կը մնային: Այս մաղթանքները հին էին, հին էին նաև վարժարանական դասաւանդութեան եղանակները. հին էր նաև զրականութեան ըմբռնումը: Եթէ կար մատենագրութիւն, զանի կը փնտռէին Ոսկեղաբու հեղինակներուն մէջ, և մոռնալով Աշուղային ստեղծական զմայելի քնարերգու զրականութիւնը, հին մազաղածներով գրուած ո՛ր է ձեռագիր պատառիկներ՝ գուրգուրանքով կը յիշատակուէին, անոնք հայ մատենագրութեան հոյակապ զարդեր կը համարուէին:

Յիսուն տարի առաջ ամէն մտաւորական ըմբռնողութիւն նահապետական դատողութեամբ յայտնուած է: Հինը պաշտելով՝ նոր զրականութիւն ստեղծելու մասին մտածող մը չկար: Ու երբ համալսարանէն նոր սերունդ մը դուրս ելաւ մտաւորական պաշարով, կը փոխուէր հայ զրականութեան ճակատագիրը:

Այդ ճակատագիրը փոխողները ընդհանրապէս համալսարաններէն կը հասնէին, և կամ բարձրագոյն կրթութիւն առած նոր երիտասարդ ուժեր էին, որոնք այլևս մոռցած հին զրականութեան անբաւականութիւնը, կը մտածէին ըլլալ ռահվիրայներ նորագոյն հայ զրականութեան:

Ռուրուագրելով այդ նոր սերունդին կատարած զրական գործունէութեան դերը, ամփոփած կ'ըլլանք մեր զրականութեան վերածնունդի պատմութիւնը:

Ամէն պարագայի մէջ՝ ուսումնասիրելով Ռուսահայ և թուրքահայ զրականութեան յեղաշրջումի պատմութիւնը, կը տեսնենք որ տարտամ քայլերով սկսուած է վերագարթնումի գործը: Եւ անհատական ձեռնհասութիւնը չափազանց նպաստաւոր է եղած այդ գործին: Ընդհանուր ցեղն չէ որ կարևորութիւն տուած է վերածնունդի գործին, մանաւանդ թէ ցեղին պաշտօնական ներկայացուցիչները շատ խեթիւ նայած են

յեղաշրջումին վրայ: Ռահվիրայները հալածուած են, նիւթապէս և բարոյապէս տուժած են: Գրական վերածնունդի պատկերը ունի մոռալ գոյներ, պայքար պէտք էր. քրմական և քրիստոնէական պայքար մը կը մղուէր երբ Ս. Լուսաւորիչ իր նոր հաստքին գերբնական զօրութեամբ կը կործանէր հայ հեթանոս բազմիւնները. և ժամանակակից մտքի նոր սերունդը հին սերունդին ըմբռնողութեան հակառակ ուղղութիւն մը ցոյց տալով պայքարը անխուսափելի էր:

\*  
\* \*

Լրագրութեան կը պարտինք մեր ժամանակակից գրականութեան անկազմ գոյութիւնը: Շատ ճշգրտօրէն ըսուած է, թէ (Պրագիրը կը սպաննէ գիրքը. դրական փաստերով ակնյայտնի ճշմարտութիւն մըն է. լրագրութեան պարապօրը՝ մատենագիր մը չի կրնար ըլլալ: Սակայն մեր գրագէտ համարուած դասակարգը, իր գոյութիւնը կը պարտի լրագրութեան: Բաֆֆի Քերթօնի ձեռով իր ամենէն հետաքրքրական վէպերը «Մշակ»ի մէջ նախ հրատարակած է: Տէմիրճիպաշեան հատորներ շունի, սակայն հատորներ կազմող գրութիւններ ունի Մասիսի, Գրական և Իմաստասիրական Շարժումի և այլ բազմաթիւ պարբերականներուն մէջ: Գրական ժամադրավայր մըն է եղած՝ հոյակապ լրագրապետ՝ Կարապետ Իւթիւճեանի հնօրեայ Մասիս լրագիրը, ուր յաջորդաբար տեսնուած են Խաչատուր Պուէտ Միսաքեանի, Գրիգոր Օտեանի, Գրասէր Ատոմի, Զօրայեանի, Մինաս Չերազի, Նարպէյի, Ռ. Պէրպէրեանի, Մ. Փորթուզալեանի, Սրուանձտեանցի մատենագրական աշխատութիւնները: Արգար Յովհաննիսեանցի «Փորձ» հանդէսին մէջ փայլած են Ռուսահայ նշանաւոր գրագէտներ, Բաֆֆի, Պոռշեանց, Գարբիէլ Սունդուկեանց և այլն: Ուսումնասիրելով «Մասիս» թերթին էջերը, կարելի է կազմել յիսունական թուականի թուրքահայ նոր մատենագրութիւնը: Ռուսահայ գրագէտը ունենալով առանձին հատորներ արդէն հրատարակած, զիրին է ուսումնասիրել անոնց գրականութիւնը:

Քիչեր բաղդ ունեցան քաղոց մ'ընելու իրենց գրութեանց, որով կրցան մոռացութենէ ազատելու լրագրաց մէջ կորսուած իրենց յուշածները: Տէմիրճիպաշեան այդ մասին բաղդաւոր մը չէ, ինչպէս նաև Արփիար Արփիարեան: Գրիգոր Օտեանի՝ իրբև ազգային երեսփոխան և ժողովի ատենապետ՝ Ատեճախօսարիւնները՝ մէկ քանի տարի առաջ հրատարակուեցան, որոնք սակայն, Օտեանի գրականութեան հզօր ապացոյց մ'ըլլալէն շատ հեռի են:

Յ. Մըրբեան հրատարակից Պուէտ Միսաքեանի վրայ հատոր մը, որ աւելի կենսագրութիւն մըն էր, քան թէ գրական ուսումնասիրութիւն մը, ուր սակայն կարելի էր վերլուծել Պուէտին անտիպ քերթուածներն և այն ամէն գրական պատասխաններն որ լոյս են տեսած Մասիսի մէջ. Ռ. Պէրպէրեան և Գրիգոր Զօհրապ՝ կրցան հատորներու մէջ հաւաքել իրենց յօդուածի ձեռով գրութիւնները: Թ. Թէրզեան որ մեր ամենէն ճաշակաւոր բանաստեղծն է, տակաւին չի կրցաւ ունենալ իր ցանուցիքը քերթուածներուն ամբողջական հատորը: Անշուշտ հեղինակներու կենդանութեան ատեն, եթէ հաւաքուին և հրատարա-

կուին մոռցուած գրական էջերն, աւելի խնամքով կը կատարուի հրատարակութիւնը և հեղինակը կարևոր սրբագրութիւններ ալ կ'ընէ: Տարաբազարար մեր մէջ, ողջ հեղինակներուն այնքան յարգանք ցոյց չի տրուելով, աղքատ գրագէտը մեկննաս մը չունենար, և գերեզման կը մտնէ առանց տեսնելու իր հեղինակութեանց ամբողջական հաստորը:

Այս անմիտութար կացութիւնը, անուղղակի կերպով կը փնտսէ նաև մեր ժամանակակից զրական պատմութեան. վասն զի նոր գրողներու գրական վերլուծումը ընելու համար, ոմանք կը գոհանան ծաղկաբաղ ժողովածոյներով, զանձարաններով, և զրոգի մը մէկ կամ երկու պատուիրները կարդալով. հեղինակին գրականութեան վրայ մեծամեծս կը ճամարտակեն, և կը յանդգնին գրական պատմութեան գրքեր և դասագրքեր ալ հրատարակելու:

Թուրքահայ գրականութեան ուսումնասիրութեան համար, կարևոր է Պոլսական և արտասահմանի մամուլը ձեռքի տակ ունենալ, որով վանական մատենադարաններուն դիմելու է:

Ռուսահայ մատենագրութեան պատմութիւնը կազմեցին Լէօ և Վ. Փափագեան, շատ դիւրութեամբ, զի հեղինակներու գործերն իրենց ձեռքին տակ պատրաստ ունէին:

Քննադատէն կը պահանջուին բացարձակապէս անկողմնակալ, անաչառ տեսութիւններ, և այս ալ դիւրին չէ գտնել մեր մէջ, թող ընթերցողը դատէ քննադատութեանց ինչ աստիճան արդար ըլլալն:

\* \* \*

Ռուսահայ գրագէտ դասակարգը՝ շատ շուտ սկսաւ քիչ շատ կոկիկ ուղղութիւն մը տալ գրագիտական մատենագրութեան:


ԱՐՈՎԵԱՆ ազգային անուն յուզումներով ողողուած՝ կ'աշխատէր խօսեցնել տալ ժողովուրդը, և ժողովուրդին բերնով պատմել կու տար մայր հայրենիքին մէջ կատարուած եղեռնական շահատակութիւնները: «Վերք Հայաստանին» վիպասանական գրականութեան հիմը կը դնէր. հոն հին ձեր անշուշտ բոլորովին մոռցուած չէ, բայց այնուհանդերձ գրական անջատ գմայլելի նկարագրութիւնները վիպագրական յեղաշրջումի սկզբնաւորութիւնը կ'աւետէին: 1830ին վիպասան բանաստեղծ Արուսեանը Դորբասի համալսարանը կը մտնէր, ուր վեց տարի կանոնաւոր կերպով ուսմանց հետեւելով 1836ին թիֆլիզ կը վերադառնար, հակառակ իրեն դէմ եղած հալածանքներուն՝ ինքը կ'ունենար աշակերտներ որոնց շատ սիրելի էր: Արուսեան մշակուած միտք մըն էր, վեց լեզու գիտէր. հայրենասիրութեան վառարանն էր, նոր սերունդին խանդոտ և հզօր առաջնորդը կ'ըլլար: Ժողովուրդին գործածած ռամիկ լեզուն գրական լեզու ըրաւ և այդ լեզուն գործածեց իր վէպերուն մէջ: Իր ազիզ իր սիրական ազգին տուաւ աշխարհարար լեզու և ազգաշունչ վիպասանութիւն: Նոր սերունդը անոր հետեւեցաւ, և կը սկսէր ազգասիրական գրականութիւնը: Արուսեան հայրենիքին վէրքերը ցոյց էր տուած, մտածելու էր դարմանը: Ամէն գրող իր գաւառին երգիչն ու նկարիչն կ'ըլլար, այժմ դեռ աւելի հարուստ կը ներկայանար մեր ցեղին գրականութիւնը:

45-218



Խ. Ազոկան





Պ. Պոռշեանց

Ուրիշ մը «Սօս և Վարդիթեր»ի հեղինակ ՊԵՐՃ ՊՈՐՇԵԱՆՑ (1837–1907) իր Աշտարակ գիւղի ազգագրական պատկերը կը լուսանկարէ իր այդ «Սօս և Վարդիթեր»ի մէջ, ուր մանրակրկիտ բանասէր մատենագրի աշխատութիւնը ցոյց է տուած: Ժողովուրդը շատ կարգաց այդ վէպը, վասն զի նիւթը իրեն ծանօթ էր, վերլուծուած կեանքի պատկերները գիւղին կենցաղավարութեան նկարներն էին: Հասարակութեան պատուհաս տիպարները՝ «Յնցեր» և «Բողե» վէպերուն մէջ կ'ուրուագրէ: Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսին երիտասարդութեան նկարագրութիւնը կ'ընէ «Կասածաղիկ» վէպով. կ'անմահանայ «Հացի խնդիր» վիպասանութեամբ, ուր ժողովրդական գաւառաբարբառը բիրեղացուցեր՝ զբական սիրուն լեզու է դարձուցած:



Զ. Աղայեան

Առհասարակ գրութեան մէջ գեղարուեստի էջեր հրաշալի ներկայացնելու աշխատած չէ, կարգարանութեան կանոններուն անփոյթ: Այնուհանդերձ ան իբրև ժողովուրդի վիպասան սիրուեցաւ: 1899ին անոր քառասնամեայ գրական վաստակներուն տօնն էր, հասարակութիւնը 10,000 ռուբլիով ուզեց վարձատրել այդ անխոնջ վիպասանը:

Ժողովուրդի սիրած վիպասանն էր նաև ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՑԵԱՆ. «Արուբիւն և Մանուկ» վէպով կը հասկցնէր թէ բազմամարդ յառաջադէմ քաղաքին մէջ՝ բարձրագոյն կրթութիւն առնող գա-

ւառացի երիտասարդը՝ իր ծննդավայրին սահմանափակ միջավայրին մէջ չի կրնար տոկալ և գործել: Եւ կը հեռանայ հայրական տունէն ու կ'անյայտանայ:

Չունի վէպերուն մէջ զլիսաւոր դիւցազներ որ ժողովարդին բարի օրինակ ըլլան: Վէպի մէջ զաղափարի մարդը ստեղծելը, այդ վարպետի գործ է: Աղայեանցը Արովեանի հետևող մըն էր, վերածնունդի գրականութեան աշակերտներէն մէկը: Մանուկներուն համար ախորժալուր առասպելներ հիւսեց, ինչպէս են իր «Արեգնազան» և «Անուխտ» զբոսըներն: Աշխատեցաւ նաև Ռուսահայ աշխարհարար բերականութեան ճշտումին համար:

\* \* \*

Ի սկզբան յառնալդիմութիւնը կը սիրուէր, վերջը պահանջ դարձաւ: Ս. ՆԱԶԱՐԵԱՆՅԻ «Հիսիսափայլ»ը և Գրիգոր Արծրունիի «Մշակը» կեն-



*Ս. Նազարեան*

սական զգալի յեղաշրջումներ կը մտցընեն ռուսահայ մտաւորական դասակարգին մէջ: Նազարեանց 1856-1879 իր հրատարակութիւններով աշխարհարարի և գրական վերածնունդի ամենէն խիզախ առաջնորդներէն մէկը կ'ըլլայ. կը հալածուի և մտաւորական պայքարի դաշտին վրայ քաջութեամբ կը մեռնի: Կարճատե ժամանակի մէջ իր արմատական ազատամիտ գաղափարներով կը բանայ յեղաշրջումի ճամբան:

Նազարեանց անմահացաւ յառաջադիմական խարազանող հրապարակախօսի անվեհեր գործունէութեամբ: Ձինքը հալածեցին պահպանողականները և կղերը: Աշխարհարարի մոլեռանդ արդիւնաւոր ուսմանը ներքէն մէկն էր, և գործունեայ վաստակաւոր ռուսահայ գրական վերածնունդին համար: Իր թերթին առաջնակարգ աշակիցն էր Մ. ՆԱԶԱՐԵԱՆՅԻ, ասոր հետ ուրիշ երիտասարդ ուսեր՝ Բաֆֆի, Սմբատ Ծա-

հազիզ և ուրիշներ «Հիւսիսափայլի» մէջ հրատարակեցին գրական յօդուածներ. հանդէսին մէջ ինքնուրոյն գրութիւններէն զատ տեսնուած են թարգմանութիւններ: Նազարեանցի նպատակն էր այդ ուժերով ցնցել հայութիւնը, թօթափել տալ Ասիական բարբերը և հազցնել հայուն Եւրոպայի մտաւորական լոյսը: Անոնք կը համարէին եկեղեցականները



Մ. Նալբանտեան

Աւետարանի վարդապետութիւններէն հեռացած, և իրենք իրենց գրութիւններով կ'ուզէին վերակազմակերպել Հայ. Եկեղեցին իրենց «օրերու լուսաւոր հոգու համեմատ...»: Այս ազատամիտ քարոզներով այդ երիտասարդութիւնը ազգատեաց համարուեցաւ և պահպանողական թերթեր՝ «Մեղու Հայաստանի», «Կոունկ», «Ճուրջաղ» անոնց դէմ կոտեցան, զանոնք անհաւատ և բողոքական կոչեցին: Նազարեանցի գրագէտ խումբը ամենէն աւելի նկատի առած են գաղափարը, լուսաւորութիւնը, կրթութիւնը, իսկ գեղեցկագիտութիւնը զարդ են համարած:

Սկսուած էր գրական շարժում մը. ի՞նչ ձևով կը յայտնուէր այդ շարժումը:

\* \* \*

Անցեալ դարու կէսէն առիին, գրական մեր շարժումը քիչ շատ Եւրոպական ըմբռնումով կ'ըլլայ. բայց տակաւին տարրական քայլեր կ'առնենք:

Վրականութեան բարձրութիւնը իր արժանիքին մէջ դիտողները

քիչեր եղան, և ընդհանրապէս գրականութեան ուսումը՝ միշտ չափազանց մակերևութային մնաց, թուրքահայ գրագէտը՝ միայն ֆրանսական գրականութեան մէջ կը սահմանափակուէր. անգլիական, գերմանական և իտալական գրական շարժումը ընաւ ի նկատի առնուած չէ: Ռուսահայ գրագէտը գերադասած է Ռուս և Գերման դպրոցները: Մխիթարեան աշխարհիկ աշակերտներն են միայն, որ իտալական գրականութիւնը կը մշակեն ֆրանսականին հետ: Կէթէի և Շէքսպիրի թատերազրուութիւնները՝ ընաւ ազդած չեն Սրապիոն Հէքիմեանի, Մկրտիչ Պէշիկթաշլեանի, Պետրոս Դուրեանի, Խորէն Նարպէյի և ասոնց շրջանին զրոյդ ո՛ր և է թատերագիր հեղինակներու վրայ. ասոնք ընդհանրապէս



Մ. Պէշիկթաշլեան

հետևող մը. եղած են Ռասսիի թատերագրութեանց, բայց միշտ միջակ հետևողներ են մնացած. Թո՛վմաս Թէրզեանն ալ հակառակ իր գեղեցիկ քնարին՝ ամենախեղճ է մնացած թատերագրութեան մէջ: Ռուսահայերն ուղղակի իրական կեանքին մէջ մտան, որով իրենց թատերական գրականութիւնը աւելի հզօր ազդեցութիւն ունեցաւ:

Մեր գրականութիւնը ամէն մասնաճիւղի մէջ, միջակութիւնէն վեր բարձրանալու ձգտում մը չունեցաւ, բայց եթէ այս վերջին տարիներու սակայն այդ ձգտումն ալ տակաւին տարտամ և անորոշ է: Եւ այդ պատճառաւ մեր մէջ դիւրին չէ որոշել, թէ ի՞նչ գրական մասնաճիւղի աւելի խնամք ենք տարած:

Ֆրանսական գրականութիւնը ամենէն աւելի ձևապաշտ է, գերմանական և անգլիական գրականութիւնը գաղափարապաշտ կը նկատուին, քան թէ ձևապաշտ. իտալական գրականութիւնը ոտմանդիկ շրջանէն անցնելով, մտած է գաղափարապաշտին մէջ: Եւ ընդհանուր առումով, այն ցեղերը որ յարգելով գրական ձևի հակառակ պայմանները՝ մշակած



Հ. Ազիշան

են գաղափարապաշտ զրականութիւնը՝ անոնք են միայն որ կրնան ռահվիրայներ համարուիլ ընդհանուր զրական շարժումին: Յեղ մը որ հաւասարապէս կը մշակէ զրականութեան ձևը, գաղափարականը, մտաւորական շարժուն կատարելութիւնը, անպայմանօրէն էն բարձր զրականութիւնը կը ներկայացնէ: Այդ բարձրութիւնը ունի Ֆրանսական զրականութիւնը:

Բայց ցեղ մը որ տակաւին դեռատի անփորձ պատանի մըն է զրականութեան մէջ, շատ որոշ քայլերով փորձելու է զրական այն պահանջները: Մենք՝ օրինակի համար, կարող չենք հաւասարապէս ուժգնօրէն սուրալու այդ ճիւղերուն մէջ: Ռուսահայ զրականութիւնը՝ ռոմանդիկէն հեռանալով, երբ գիտակցօրէն ուզեց մշակել գաղափարական զրականութիւնը, այն ատենն է որ կըցաւ ցոյց տալ բաւական չափով զնահատելի որոշ զրականութիւն մը: Շիրվանզատէն ունենալով գաղափար զրականութեան ուսումին վրայ, բնականաբար պիտի չի գործածէր Արովեանի զրական անորոշ ձևերը: Իսկ մեր թուրքահայերը, յաւտե-




Հ. Ա. Բագրատումի

նականօրէն ձևապաշտ մնացին, և մի և նոյն ատեն, բառերու կիտուածումով՝ կարծուեցաւ ստեղծել նոր զրականութիւն մը: Այս առթիւ քսան տարի առաջ, կամարական Տիգրան դիտել տուաւ, ըսելով. «Երբ մենք, ի խնդիր ձեռն, կը կորսնցնէինք մեր ժամանակը, ռուսահայերը, իմաստիկ ընծայելով գերակշռութիւնը, ունեցան գաղափարի զրականութիւն մը մեր բառերու զրականութեան դէմ»: Բայց քաղտ մը չեղաւ այս

դիտողութիւնը. ինքն ալ նոյն ձևապաշտը մնաց. իր վարժապետի աղջկը թէև գաղափարական վէպ, բայց ինքն իր մատնանիշ ըրած դիտողութիւններէն զերծ չէ:

Արփիար Արփիարեանէն աւելի, Գրիգոր Զօհրապ՝ գաղափարապաշտ գրականութիւն մ'ընեւու փորձեր ըրաւ, սակայն տկար փորձեր, վասն զի Պ. Զօհրապ բնաւ լրջօրէն զրելու դիտաւորութեամբ չէ որ գրական ասպարէզին մէջ մտած է:



Խրիմեան Հայրիկ

Մենք թուրքահայերս, ո՛չ միայն համաշխարհային գրականութեան կարկառելու նշանաւոր գրական արձագրութիւն մը չի կրցանք ստեղծել, այլ և ոչ իսկ մեզի սեփականութիւն համարուելու աստիճան գրականութիւն մը կրցանք կազմակերպել: Մեր գրականութիւնը տակաւին սկսնակ և քառսային ձևերէն դուրս չէ ելած:

\* \* \*

Յիսունական թուականին մեր թուրքահայ գրականութիւնը ազատական շրջանին մէջ կը թեւակոխէր, յեղաշրջումի մեծ գործիչները կ'ըլլային Նիկողոս Պալեան, Գրիգոր Օտեան և Տոքոս. ՆաՀապետ Ռուսինեան. ասոնք գրագէտ ըլլալէն աւելի՝ գրական առաջնորդներ են եղած: Ասոնք ազգային Սահմանադրութեան հիմնադիրներն կ'ըլլային, և մի և նոյն աստիճան, նոր և ըմբոստ գրականութեան հիմնադրութեան

հանդէսը կը կազմակերպէին: Պալեան կը խրախուսէր զրազէտ դէմքերը, Օտեան կ'առաջնորդէր զանոնք, իսկ ՌՈՒՍԻՆԵԱՆ քերականական յեղափոխութեան առաջին դրօշակիրը կ'ըլլար. իր Ուղղափոստարիները զբարեաններէն կը դատապարտուէր, իսկ 1854ի Տարեցոյցն ալ կ'զերականներէն: Ռուսինեան ընկերական գործերու մէջ զաղափարական էր, իսկ զբականութեան մէջ բառերու զրազէտը կ'ըլլար: Պալեանի խրախուսիչ օրերուն, ամենուն ուշադրութիւնը կը զբաւէր քնար սիրտ ՄԿՔՏԻՉ ՊԵՇԻԹԱՇԼԵԱՆ. իր մտաւորական զարգացումով՝ թատերական և քերթողական զբականութիւնը հին և աննշան կերպարանքը կը թօթափէին. իր նուազներով, Լամարդինեան բանաստեղծութիւնը կը պա-



Սրուանծտեան Գ. Ս.

տուաստուէր հայ զբականութեան, իր բեմերուն վրայ կը բարձրանար Ալֆիէրեան թատրերգութիւնը. և ինքը իր ազնուական հոգովը, կը դարբնէր եղբայրութեան ոսկի օղակը: Անոյ ընտրեբգութեան մեծ վարպետը կ'ըլլար (1829-1868):

Մի և նոյն զբական շրջանին վրայ վենետիկի Մխիթարեան Միաբանութիւնը կ'ունենար իր հզօր ազդեցութիւնը. Պէշիկթաշլեան, Աճէմեան, Թ. Թէրզեան, Սրապիոն Հէքիմեան, Կարապետ Իւթիւճեան, Գրիգոր Օտեան, Տըքտ. Ռուսինեան, Ռ. Պէրպէրեան, Ե. Տէմիրճիպաշեան, Մինաս Չերազ, Պետրոս Դուրեան, Եղիշէ Դուրեան սրբազան, Մելլոն կիրճեան, և Արփիար Արփիարեան անհունօրէն կ'օգտուէին Հ. ԱՄՍԷՆ ԲԱԳԲԱՏՈՒՆԻ Իյիականի, Մակականի, Դրախտ կորուստալի հոյակապ թարգմանութիւններէն. թուրքահայ յիշեալ զրազէտ դասակարգը՝ ՀիւրՄիհիճեան գերապայծառի Տերմաքի և Ողբերգարեանց թարգմանութիւնները և ինքնագիր Բուրաստանը յափշտակուած կը կարդային իբրև

զրարարի հիանալի ներդաշնակութիւններ: Հիւրմիւզէն աւելի ազդեցութիւն կ'ունենար նոյն Միաբանութեան փառք Հ. ԱԼԻՇԱՆ իր Յուլիաներով և Հայրոհի Նոստրոմով: Այդ երկու հրատարակութեանց ազդեցութեան տակ ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ կը բանաստեղծէր, և կը գրէր իր Հրապարակ Արարատեանը, Հայրոյժ, Վոնգոյժ սրտամտիկ հատորիկներն, և ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ ԳԱՐԵԳԻՆ սրբազան՝ քաղցրացուցքը է իր Համով հոտովը, Թորոս Աղբարը, և Մանանն ու իր միւս նման տեղագրական աշխատութիւնները:



Հիւրմիւզեան

Գրագիտական տեսակէտով վենետիկի Մխիթարեանները՝ դասականներու թարգմանութիւններովը՝ օգտակար կ'ըլլային թուրքահայ գրողներուն: Հ. Ալիշան բառերու հմայրոտ հիւսուածքովը՝ զարթօն գրականութեան մէջ՝ վարպետի ազդեցութիւնը կ'ունենար երկարօրէն. իր քնարերգութիւնը կը սահմանափակուէր Լամարդինի և Հիւկոյի որոշ պարագծին մէջ: Ինքն ալ ինքնագիւտ ստեղծագործում չէր ունենար իր գրական փառքին համար: Իբրև բանաստեղծ միտք՝ ո՛չ մէկ հին կամ ժամանակակից քերթող՝ կրցաւ ցոյց տալ անոր հաւասար արժանիք:

Հ. ՊԵՏՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ առաջին անգամ իբրև ազգային ողբերգութիւն առանձին գրքով 1845ին՝ կը հրատարակէ երկու ողբերգութիւններ «Խոսրով մեծն», «Մարատ սուլթի», և աստոնք առաջնորդ կ'ըլլան Ս. Հէքիմեան և Պէշիկթաշլեան թատերագիր խումբին:

(Շարայարեղի)

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ